

ՀԱՆԴԵՍ ՊԱՏՄԱԿԱՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ

ՅՆՑՄՈՒՆՔ ԲԱՐԻՋՈՒ

ԿԱՄ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԳԱՂՂԻՈՑ 1871Ի ՀԱՍԱՐԱԿԱՎԱՐՉՈՒԹԵԱՆ

ՀԱՐԱՐԱԿԱՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԳԻՒՄՈՐ ԱՆՁԻՔՆ.—ՌԱՌՈՒ ՌԻԿՕՑ.—ԹԵՌՈՒ ՖԵՐԴԵ.—ԻՐԵՆՑ

ԱՅԳԹՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԵՒ ՎԵՐԸ

Յանուն ազատութեան՝ յաղթող ապ. ստամբուլեան մը երկրորդ առաւ. տը, ոչ որ կ'ըսէ ինքնիրեն « Ազատ եմ », այլ իւրաքանչիւր որ կ'ըսէ « Տէր եմ » : Շատոնց 'ի վեր լամբնէ հրատարակած է այս ճշմարտութիւնս՝ իր խորհրդոց մէջ 1841ին գրելով. « Ոչ որ կ'ուզէ հնազանդիլ և ամէնքը կ'ուզեն հրամա. յել : Հարցուր հասարակապետականին իր գաղտնիքը. իր գաղտնիքն է իշխա. նութիւն և յաղթանակ իւր կարծեաց և շահուն . ինքնիրեն կ'ըսէ . երբ ես թա. դաւոր պիտի ըլլամ : Հոն է իր հասա. րակապետութիւնը » : Հասարակաւար. շութեան մարդիկ այս մասին ամէն չափ անցուցին . իւրաքանչիւր որ՝ օրինաւոր իշխանութեան ձեռաց մէջ կոտորած իշխանութենէն մաս մը առեր էր, և յե. ղափոխական երևնալու պատրուակաւ՝ իւր խելաց համեմատ կը գործէր : Այս իշխանութեան մասերն ինքնակամ գոր. ծոց, կալանաւորութեանց համար աւե. լի կը գործածէին, և որոց պատճառը անկարելի է շատ անգամ ըմբռնել թե. պէտ նրբին իսկ քննենք : Ասիկայ յայտ. նի կ'երևայ, երբ մէկն աչքէ անցընէ Պաւլ. պաւնոց ուտիկանոքեան մօտ կոյու. ած բանտին տետրը : Այս տէրանց մէջ միջուր մ'ալ կար . իւրաքանչիւր որ կ'ու.

զէր ստորագրել իր թուղթը, իր կնիքը զարնել և իշխանապետօրէն գործել :

Մարդ կ'ապշի տեսնալով որ այն ան. ձինք՝ որք կը համարէին թէ իշխանու. թիւն ունէին անհատականաց ազա. տութիւնը վերցնելու՝ որքան բազմա. թիւ էին և ինչպիսի անձինք, կեդրոնա. կան յանձնաժողովոյ ամենայն անգամ, Հասարակաւարչութեան ամէն անձն՝ ուշադիր էին կնքագիրներ ձեւացը. նելու . պաշտօնարանին նուիրակք, Բա. րիզու բերդօրէից հրամանատարը, իւ. րաքանչիւր շրջանակի զինուորական հրամանատարը, հասարակութեան գոր. ծակալը և իւր փոխանորդը, ուտիկա. նութեան պաշտօնատարը, հարցաքննիչ դատաւորը, (յորոց կային ատաղձա. գործութենէ առնուած, ինչպէս Ժան. տոն, կամ դպրոցի մի գրատախտակէն, ինչպէս Պարալ), ուտիկանութեան գործակատարը և խաղաղութեան դա. տաւորը՝ այս օրինազանցութիւններով գոճ չէին ըլլար : Ամենայն շրջանակ ու. նէր դարձեալ իր տնտեսիչ յանձնաժո. ղովը՝ որ կը բաժնուէր հսկողութեան յանձնաժողովներու, որոնք կ'անուա. նէին զնուիրակս . նուիրակք, յանձնա. ժողովը հսկողութեան, յանձնաժո. ղովը տնտեսական՝ փոփոխակի կը մըր.

ցէին բանտարգելութեան հրամաններ տալու։ Ասիկայ զեռ բաւական չէ . կար տակաւին Բարիզու՝ ՚ի մատունս բաժան մունքը և ազգային պահպանաց ընտրեալ գլխաւորք՝ աէր էին անոնց . ոչ միայն իրենց խելքին փշածին համեմատ բանտ կը նեաէին իւրաքանչիւր թաղի արգելարանին մէջ՝ զով որ կ'ուզէին, այլ և կալանաւորեալ անձինքը ուզած բանտերնին կրնային ղրկել։ Խոհեմութիւն չէր լեզոնաց այս գլխաւորներէն ոմանց ընդդիմութիւն ընել։ Սէրդիէն ամբողջ Հասարակութեան մէջոց սարսափեցուց իննեորդ մասին պատկանեալ բարիզական շրջանակը . որով և տիրած էր Սանդէ բանտին վրայ, և իր յանցանքը չէ՛ թէ որ պատանդները հոնկէ ողջ ելան։

Հրամաններուն անբանութիւնը անբացատրելի է։ Շարլ Ռիէլ՝ ստտիկանութեան սնցադրոց տպագրագետը Ապրիլ 17ին հրաման մը տուած է, զոր կրնանք օրինակ համարիլ այս ժամանակի մտամուրրութեանց . « Մենք, քաղաքական նուիրակ, գործելով զօրութեամբ իշխանութեան՝ որ մեզ տրուած է, խորհելով որ օրէնքը կ'արգելու Բարիզէն ելլալու 19 — 40 ամեայ անձանց... կը հրամայենք։ Պահանջդաց կայարանի ամենայն գլխաւորք՝ մեր փոխան — նուիրակաց հրամայելուն պէս՝ պէտք են տալ կայարանին մատակարարել կրցած զօրութիւնքը... Ամենայն անձն որ ընդդիմանայ՝ անմիջական ժողովքով մը հրացանի պիտի բռնուի, եթէ պէտք է »։ Եթէ խստութիւն կար — և կը տեսնանք մրչափ — խոհեմ մարդկանց դէմ, որոնք հասարակութեան ծառայելու պարտականութենէն կը փախչէին, մեծ ներողամտութիւն կար չարագործաց համար։ Ժան Մարի Օլիվիէ 1871 Յունուար 8ի պատժական դատարանէն վեց ամուսնու բանտի դատապարտուեր էր՝ գործութեան և հասարակաց զօրութեան պաշտօնէից նախատինքի համար։ Հասարակավարչութիւնը իշխանութեան հոսած ժամանակ պանիկայ գտաւ ՚ի Սէնդ-ֆէլա-

ժի բանտը . հոնկէ ելաւ այս հրամանով, որուն ահաւասիկ բնագիրը . « Հրաման ազատելու զկոչեցեալն Օլիվիէ Ժան Մարի դատապարտեալ ծառուղւյ վըրայ տաքնայու փայտ գոյնալուն համար . ըստ իս աննշան իր մը։ Հրամանատար բերդի՝ Ռէվոլ։ Հրաման ազատելու զնա՝ Է. Տիւվալ (անթուական) »։ Ըստ կամս ազատութիւն տալը եղեռնական յանցաւորաց՝ սովորական իր մ'էր Հասարակութեան համար, ինչպէս պիտի տեսնանք։

Գիտէ ամենայն որ՝ որ կալանաւորութեան մը հրամանն պէտք է պարունակէ անոր պատճառը . ասիկայ ապահովութիւն մ'է կալանաւորելոյն և պատասխանատուութիւն մը կալանաւորել տրուող իշխանութեան պաշտօնէին։ Հասարակավարչութեան միջոց՝ փոխուեցան այս ամէն բաները։ Անպատճառ բառը շատ անգամ բանտարգելութեան հրամաններուն մէջ կը հանդիպինք . երբեմն պատճառքն ծաղրական են . « կասկածաւոր, — կասկած՝ որ ժամկոչ է, — քաղաքագիտական գործ, — պատին վրայ կայուցած հրովարտակեր պատուեր է, — վիրաւորները ժողովիւր վըրայ էր (Միշէ Ալլար, 4 Ապրիլ), և այլն։

Կրնայինք անվերջանալի կերպով շարունակել այս անմտութեանց շարքը։ Երբ Պոնժան նախագահը կը տրանջար կալանաւորուելուն համար, Ռաուլ Ռիկո պատասխանեց . « Արգարութիւն չէ ըրածնիս այլ յեզափոխութիւն »։ Ի՛հ, չէ, և ոչ իսկ այդ . անպիտան և շար էին, և ահա ամենայն ինչ, թերեւս միայն սինլըքոր ըսէինք, եթէ այդ տեսակ հրամանով բանտարկեալ անձինք անգթաբար չարչարուած չլլային։ Բայց ահա դէշը . « Սենեակ Ոստիկանապետին, 3 Ապրիլ 1871, Տեսուչ քաղաքային (Տէֆօ բանտին) . գաղտնի բանտը դիր ժան Լուի խաղախորդը և ուտելիք մի տար՝ մինչև որ խոստովանութիւններ չընէ։ Սնպահական գրութեանատարին տեղ խաղաղապետական դատաւարը՝ Ֆէլիքս Հանրի »։ Հասարակութիւնը նշանաւոր է նաև զուղղագրութիւն, դքերականութիւն,

և զորինականութիւնը արհամարհու-
թեամբ մէկիկ ձգելուն համար . վկայ
են այդ իրին՝ հրդեհէն փախած ձեռա-
գիրները: Երբեմն զարմանալի սխալներ
կը գործէ . և այս նիւթոյս վերաբեր-
եալ , (ընթերցողը թող ներէ մեզ յիշե-
լու մեր անձնական գէպք մը 'ի վկայու-
թիւն մեր ըսածին ձեռուրնիս), փոքրիկ
գրութիւն մը կայ այս իմաստով « Հը-
րաման Հասարակաց փրկութեան Մա-
զառ բանտը տանելու զտէր Մաքսիմ
Տիւգան . Ստորագրեալ՝ Ժ. Ռանվիէ .
Ֆէռտ համպոն . « Հրաման առ Տեսուչ
Պահպանոց բանտին՝ ընդունելու զՄաք-
սիմ Տիւգան , կալանաւորեալ հրամա-
նաւ Հասարակաց փրկութեան: Ստո-
րագրեալ՝ Ա. Ռէնկար» : Ամբողջը զար-
գարուած երեք կնիքներով , յորոց եր-
կուքը կարմիր և մէկը կապոյտ : Փոխա-
նակ նշանակեալ անձը բռնելու , Ռիփօ-
լի փողոցին և Օգէլ-տը-վիլի հրապա-
րակին անկիւնը բռնեցին կեդրոնական
Յանձնաժողովոյ անդամներէն մին՝ Ալ-
ֆոնս Տիւգան անուամբ , զոր իր ա-
նուակիցն երբեք չէր ճանչնար , և բան-
տարկուեցաւ Ոստիկանութեան Պահ-
պանոցին մէջ , ուր թ. Ֆէրրէ եկաւ իրեն
իմացընելու որ հրացանի պիտի բռն-
ուէր : Գաղլիացի բանակին մերձենա-
լովը կրցաւ այս զժբալղը բանտէն
փախչիլ : Այս սխալը նշանակեցի՞ք , ո-
րոյ փաստը ձեռքերնիս է , բայց տա-
կաւին քանիներ , որոց վերջը թերիս
անգարմանելի եղաւ , են և պիտի մը-
նան անծանօթք :

Ինչպէս ըսինք՝ իւրաքանչիւր որ իշ-
խանապետի պաշտօն վարելով իրեն
պատիւ կը համարէր բանտերը լեցընել :
Բայց ամենէն աւելի երկու հոգի , զորս
պէտք է ծանօթացընել , այս ողբերգա-
կան կառուկերգութեան մէջ առաջին
գէրը խաղացին : Երկուքն ալ զինեալ
յանդգնութեամբ մը՝ որ ծնունդ է մի-
այն յետին անբարոյականութեան , ա-
ռանց կրթութեան մը , բայց յայնմա-
նէ զոր սորուած էին գարեջրոյ տանց
և զինետուններու մէջ , Հասարակաւար-
չութեան ամենայն անօրէնութեանց

գործադիրն եղան : Մինն է Ռաուլ Ռի-
կո , միւսն թէոփիլ Ֆէրրէ . երկուքն ալ
25 տարւոյ մօտ երիտասարդք , որոնք
չար գործեցին 'ի սէր չարին :

Ռաուլ Ռիկո բիրտ մանչ էր , անհոգ ,
մազերը և մօրուքը խառնափնդոր . հաս-
տատուն ուսերով , կարճ սրունքներով .
կարճատես , աչքը պիշ հայող , քիթը
անամօթ , բերանը զգայալիւր , միշտ քիշ
մը զինով , խօսող , պոռացող , ձեռքերը
չարժող , միշտ քիթախոտ ունչքերը լե-
ցնելով , վախցընող զնորեկս իրեն ճա-
մարտակութեամբ , զրեաթէ երևելի է-
գօլի թաղին մէջ և շատ յարգեալ հա-
սարակ աղջիկներէն : Կէս — աշակերտ
կէս — լրագրագիր , անկամ աշխատու-
թեան , առանց հանճարոյ մը մատենա-
գրութեան , իբրև հաստատուն ճշմար-
տութիւններ կրկնելով Ամի տիւն Վեօփի-
լը՝ և փէր Տիւշէնի մէջ եղած յիմարա-
բանութիւնքը . ուժով մարդու մը դա-
ղարտ տուեր էր , վասն զի կոչու էր ,
արի անձի մը՝ վասն զի անգուժէ էր ,
խելացիի տեղ գրուեր էր՝ վասն զի մե-
ծարան էր : Կայարութեան վերջերը
մէկ քանի կրած դատապարտութեանց
համար , զորս ստացեր էր յօդուած-
ներ հրատարակելով այն սակաւակեաց
փոքրիկ լրագրոց մէջ , որոնք այն միջո-
ցին կը կոչուէին լրագիրք « ձախ ա-
փանց » , առիթ ունեցաւ քիշ մը « մար-
տիրոս » ըլլալու , և վրէժխնդրութիւն
մը մտածելու « բռնաւորութեան սրի-
կաններէն » յանուն իրեն նախատեալ
սկզբանց :

Լաղէն թաղին աննշան խոռովութեանց
միշտ յուզիչներէն մէկն էր , ինչպէս և
ամփիթէատրոնի շիփթութեանց . կը
պահէր խոռվարարները , և մատով կը
սպառնար իրեն հետեւիլ չուզողներուն .
կ'ըսէր անոնց « Գո՛ւ . . . ես քու գլուխդ
պիտի կտրեմ » : Նոր տեսակ արգարու-
թիւն մը հնարած էր , զոր կը կոչէր
դստը աննշանաւարից , Հայրերը պի-
տի դատուէին յորդոց , զինակիրք 'ի

1 Բարեկամ ժողովրդեան լրագիր մը . ծայ-
րայեղական :

կալանաւորաց, սպայք 'ի զինուորաց, զատաւորք 'ի դատապարտելոց, կիյնողիւն իրեն համար դանդաղ կ'երևար և հին. անոր տեղ կ'ուզէր եկեկտրական բաղխումն դնել, որպէս զի դիւրաւ կարենայ մէկ վայրկենի մէջ հինգ հարիւր միապետականներ մէկէն սպաննել: կը խնտային այս մտածութիւններուն վըրայ, կը համարէին որ այս բուն լեզուն երիտասարդութեան արդիւնք մ'էր: Այդ մարմնեղ կարճ մարդք, բարձրաձայն կը պատմէր իր ցնորքները. և զհիտցաւ զանոնք 'ի գործ դնել:

Գլուխ էր սակաւաթիւ խմբի մը՝ որ ուրիշ տէր չէր ճանչնար, բայց միայն զանիկայ՝ զոր սովորաբար կը կոչէին Ծերը, այսինքն Պլանքի: Արդ Պլանքի աղէկ գիտէր Ռիկոյի ինչպիսի ոք ըլլալը, և կ'ըսէր՝ որ «իբրև մարդ՝ սրիկայ մ'էր. բայց առաջին կարգի խուկացկու ոստիկան մ'է»: Եւ յիբաւի այսպէս էր: Ռաուլ Ռիկո բնական սուրբ մ'ունէր ոստիկանութեան, և ապահով եմ որ թէ ապրած ըլլար՝ իրեն տիրող փափաքին տեղիք տալով՝ զաղտնի գործակատար մը պիտի ըլլար, նըման զաղտ որսորդաց՝ որք որսապահք մը վերջնան: Մասնաւոր զիտած էր Ռատիկանութեան վերակեցունները, կը ճանչնար զանոնք՝ որք կը հսկէին բարուց, ապահովութեան, բնակարանաց, խուզարկութեան ջոկատ գունդերուն: կը վախէր քննութեանց վրայ եղողներէն, որոյ զլուխ էր Տ. Մարսէլլ, և զիտէր լաւ պարապի հանել լակրանժի մարդիկը, որոնց յանձնուած էր Ռատիկանութեան պալատան քաղաքապետական հսկողութիւնը: իրեն համար մեծ ուրախութիւն էր հետեկ անոնց, զանոնք խայցընել, անոնց հետ խօսակցութեան բռնուիլ, զանոնք թաղին գարէջրոյ տուն մը տանիլ և գինովցնել:

իր յատուկ ոստիկանական գիտաւարութեանց համար միայնակ բաւական չէր, իրեն նման աշակերտներ կը զըտ.

նար և կը հրամայէր տեսակ մը գնդի՝ որ և շատ անգամ մրցած է կանոնաւոր ոստիկանութեան հետ: իւր մեծ զբաղումն էր հեակողացը սորուեցընել այն ծածուկ դործակատարները, յորոց պէտք էին վախնալ. անոր համար իրենց պէտք էր ցուցընել. այդ բանին համար ստէպ մէկ երկու դեռ ձևանալիք բարեկամներով՝ երեկոյեան ժամը տասնու մէկին կամ առաւօտեան մէկին քարշ կու գար Ռատիկանութեան պալատին շրջակայքը, զննելով անցորդները՝ ճանչնալու համար և ոստիկանութեան պատկանողները ցուցընելով իր աշակերտաց: Պայծառ լուսնով՝ գիշեր մը, երբ երկու աշակերտներով կը շրջագայէր Օրֆէվրի սարայատակին վրայ, տեսաւ որ կու գար լակրանժ. ասիկայ ալ ճանչցաւ զՌիկո, բայց զիտողի մը պէս ճամբան շարունակեց զէպ 'ի փողոցն ժէրիւզալէմ: Ռիկո՝ զոր Պլանքի աղէկ գատած էր, և ստուգիւ սրիկայ մ'էր, չկրցաւ ծագրածութիւն մը չընել. երկու ձեռքերը փողի ձևով միացուց բերնին չորս կողմը և պուաց «Բարև լա. կրանժ»: Յետինս դարձաւ, զէպ ուղիղ եկաւ առ Ռիկո, որ իւր երկու բարեկամաց մէջ էր, և կեղծելով որ յանկարծակի ճանչցաւ, ըսաւ իրեն. «Ռհ, զուն ես. ուրախ եմ զքեզ տեսնալու. ոստիկանապետը զայրացեր է. փութով դրկէ քու տեղեկութիւններդ, ապա թէ ոչ այս ամիս քեզ չնորհք մը չկայ»: Յետոյ դարձուց երեսը և հեռացաւ: Քանի մը քայլ ընելէն վերջը դարձաւ, և տեսած տեսարանը արգարև արժանի էր ծագու: Երկու աշակերտները զՌիկո գետտիւր պառկեցուցած կը ծեծէին զանիկայ լրտես մը համարելով: լա. կրանժ այն ատեն բոլոր իր ուժով պուուաց «Բարի երեկոյ Ռիկո», և մտաւ Ռատիկանութեան պալատը:

Եթէ իր վրայք աւելագանց բաներ բուռեր են, պէտք է ճշմարիտն ըսել որ երբեք մարդ խաբել ուզած չէ. ամբողջովին ինքզինքը կը յայտնէր և հպարտութեամբ մը կը ցուցընէր՝ զինքը այրող ատելութեան խայթերը, կ'արհա.

1 Ռաուլ Ռիկոյի հայրը անձնասպան եղած է 'ի Բարիկ. յամի 1878, մայիս 12:

մարհէր փառասիրաց սովորական պատրուակները, չէր խօսեր հաւասարութեան և ազատութեան վրայ, ևս առաւել եղբայրութեան վրայ. կ'ըսէր «Երբ մենք տէր ըլլանք... երբ մենք իշխանութեան հասնինք»: Գաղաքական գաւառատանի մը մէջ՝ յորում պարտաւոր սնուեր էր, երբ Տ. Լը ֆէլդրիէ՛ կայսերական փաստաբանը (զոր միշտ հասարակաց ամբաստանիչ կոչեց) ներել խորհուրդ կու տար վեցերորդ ատեանին, տակաւին իր մատաղ հասակին համար, Ռաուլ Ռիկօ ղինքը ընդհատեց և էր մերժեմ՝ ձերներումը, վասն զի երբ ևս ալ իշխանութեան հասնիմ, ձեզի պիտի չներեմ»: Կ'արհամարհէր զՌապէսիէր, զոր շատախօս կ'անուանէր. ակար կը գտնար զՍէն-ժիւսդ, և զԳուլթոն հինցած գաւազանի զլուխ կ'անուանէր:

Ամբողջ գաղղիական Յեղափոխութեան մէջ երկու մարդու վրայ կը զմայլէր՝ որք էին Նէպէր և Մարա, նենգաւոր մը և գող մը. կ'աշխատէր անոնց հաւասարելու, և սակայն գերազանցեց. Կապայի մը կամ եկեղեցւոյ մը տեսքը զինքը կը կատրոնէր. ինքն ևս սիրով «խղճած կ'ըլլար յետին քահանայն» թագաւորաց յետոնց պիղքներով: Երբք սուրբ և սրբուհի բառը չարտասանեց. փողոց ետ, Միշէլ՝ կ'ըսէր, փոխանակ ըսելու փողոց ետէնթ, Սէն Միշէլ (Սէն Եասէնթ, Սէն Միշէլ): Այս տղայութիւնները կը զուարճանէին և երբեմն զժուարժմունքի բառման մը կը կազմէին. բայց ասով զարմանալի համբաւ կը ստանար, որով կը պարծէր վասն զի ճոյի մը պէս սնապարծ էր. Չի գիտցուիր լաւ թէ ինչ միջոցներով կ'ապրէր. այս բանիս նկատմամբ շատ չար ձայներ լսուած են Լադիէն թաղին մէջ, բայց մեր ունեցած ոչ մի վկայադրութիւն կարող են զգոսա ճիշդ համարել: Ը՛ր շրջանակին մէջ 2175 քուէով, (թէ պէտ նշանակեալ ընտրողաց թիւն էր 17, 825), կ'անուանի նա անգամ հասարակաց պապնութեան: Ապրիլ 25ին յետ բուռն տեսարանին ՚ի խոր,

հրդի Հասարակավարչութեան, կը հրաժարի Ռատիկանութեան նուիրակութենէ: Վէրինիէ, ֆիլլո, Ռասդուլ կ'առաջարկէին հետեւեալը. «Հասարակավարչութիւնն յանուն մարդկային իրաւանց, կը վճռէ դադունեաց բարձումը». Ռաուլ Ռիկօ դէմ կը կենայ առաջարկին. իրեն կ'ըսեն՝ որ դադունիքն անբարոյական է. կը պատասխանէ. «Ինձի ինչ հոգ՝ երբ պէտք ունիմ. պատերազմին ալ նոյնպէս անբարոյական է, և սակայն կ'ընենք մենք»:

Քաջուեցաւ պաշտօնէն. այլ Գաղղիոյ Յեղափոխութեան պաշտօնեաներէն մէկը իրեն համար յարուցանելով, Ապրիլ 27ին ինքզինքը անուանել տուաւ Գործակալ Հասարակավարչութեան, որով և դասականապէս գլուխ եղաւ իր յաջորդին որ էր Գուրնէ: Ռիկօ՛, յետ թողլու իւր նախընթաց ոստիկանապետին սենեակները, գնաց բնակելու վճռալինջ Ատենին ընդհանուր գործակալին բնակարանը, միշտ գաշնաւորաց հրամանատարի հագուստով և քիչ մը աւելի կոկիկ յետ որոյ տէր եղեր էր: Երբեմն ինքնին կը նախագահէր իրեն հրամայեալ խուզարկութեանց: Հասարակավարչութեան միջոց՝ Տ. ՍանՏիա, քովի բնակարանին եղած 17 խուզարկութեանց երեքին՝ ինքն էր գլուխ:

Ռատիկանութեան պալատէն անց, նոց Հասարակավարչութեան անգամք երբք ժուժկալութեան և բարեխառնութեան մէջ նշանաւորը չեղան: Զօրավար Տիւվալ, Ռաուլ Ռիկօ, Գուրնէ առատութեան մը տէին, նոյնպէս ալ կը խմէին. երեկոյեան ընթրեաց միջոց երեկոյթներ կու տային և կը մոռնային ժողովոցեան քրտիքը: Կարևոր է զի տեղ կերակրիչ Մարդէնի հաշիքն, որ իրենց սեղանը պատրաստողն էր: Ապրիլ 21ի 1871 ամին, վճարեալ է և ընկալեալ ՚ի Ռուփլան քաղաքացւոյ գլխաւոր արկղապահ, տասը հազար ու հարիւր յիսուն երկու ֆրանք զումարը՝ մինչև Ապրիլ 22 տուած կերակրոյն համար. միջին հաշուով օրը 228 ֆրանք 61 հարիւրորդ, որ ըսել է՝ տարեկանը

պիտի ըլլար 83,406 ֆրանք: Կան յետոյ մանրամասունք՝ «ոեղան Ոտոիկա նապետին՝ 7541 ֆրանք»: Մինչև վերջը այսպէս էր:

Փանի մը թիւք կարող են բացատրելու այս արտաքոյ կարգի ծախքերը . — 25 Մարտ, նախաճաշ զօրավարին (Տիւ վալ) 15 անձամբք. 74 շիշ Պոնի դինի: — 18 Ապրիլ, նախաճաշ սոսիկանապետին, 13 անձամբք. 48 շիշ Մագոնի դինի, 2 շիշ՝ քոնեաք: — 7 Մայիս, երաժշտութեան համար, 27 շիշ մագոն (ասոնք՝ բաց ՚ի այն դինիներէն՝ զօրս արգէն առատութեամբ գտեր էին Ոստիկանութեան պալատան դինեպահեստին մէջ): Ռաուլ Ռիկօ ուրիշներուն նման ընկղմեցաւ դինուոյ և օղիի մէջ: Բարուց մագրութեան մասին ալ շատ վիպիտի զգացմունք մը չունէր, և Հասարակալարչութեան երկու ամուսան միջոց՝ յըջուց թէ արհամարհող չէր որ և է զուարճութեանց և ստակի մասին ամենեկին խղճմունք չունէր:

Սեպտեմբեր 4էն վերջը՝ կրցաւ հասնիլ իր երազներուն և մոնալ Ոստիկանութեան պալատը. քիչ վերջը Տ. Էտմոնտ Սրամ՝ զանիկայ քաղաքագիտական մասին ծառայութեան մէջ դրաւ, ճիշդ հոն՝ ուր երբեմն եղած էր Լա կրանժ: Հոն էր՝ աշխատելով աւելի որ և իցէ առիթ մը չիփխցընել Աղջային պաշտպանութեան վարչութիւնը կործանելու քան անոր օգնելու: Հոկտեմբեր 31ի դաւաճանութեան մէջ էր. Պըլանիքի զանիկայ Ոստիկանապետ անուանեց, և կը պատրաստուէր պաշտօնը ձեռք առնելու, երբ դուր ձախող գընաց: Մտիպուեցաւ հրաժարականը տալու. բայց պաշտօնը թողլու ժամանակ հետը շատ մը հաստատագրութիւններ տարաւ, որք յետոյ իրեն անօգուտ չեղան և ՚ի մասնաւորի Ոստիկանութեան պաշտպանութեանց հասցէներուն տեսքը: Սկսաւ առանձին կեանք մ'անցընել, գոհ ըլլալով միայն գարէջրոյ տանց մէջ ճառախօսելէ: փոխանակ երթալու և միանալու մեր բանակին մնացորդաց հետ, որք թշնամուոյն հետ կը կուռէին

ի յառաջապահս: Սպայ էր հրետանուոյ՝ ինչպէս ամենայն ապստամբասէր, որոց երազն է թնկանօթներու նեղալիքնց գրութեանց գործադրութիւնը դիւրացընելու համար. երբ կը յանդիմանէին իւր անգործութիւնը, անհօգութեամբ կը պատասխանէր՝ թէ սենեկի ումակոժ եմ: Պէտք է ըսել՝ որ վատ չը տուեցաւ, զիտցաւ քաջութեամբ մեռնիլ. բայց բոլոր իր նմանեաց պէս կը սպասէր ընկերական վրէժխնդրութեան մեծ օրուան. այսինքն է այն օրուան՝ յորում իշխանութեան պիտի հասնէր:

Իրեն՝ ինչպէս ուրիշ շատերուն համար՝ այս օրս եկաւ Մարտ 13ին: Տիւ վալ՝ չքեալ Ոստիկանութեան պալատան տիրելով, զինուորական հրամանատար եղաւ. կիզրոնական Յանաճաժու զովը Մարտ 27ին իրեն Քաղաքական նուիրակ տուաւ զՌաուլ Ռիկօ: Սակայն պաշտօնապետ անուանուելուն չէրօպաւսած և իւրական իշխանութեամբ գնացեր տեղաւորուել էր 20ին. 26ին Հասարակութեան անդամ ընտրուեցաւ և ահա ատկէ էր այն առատ ստակի բաշխումը՝ 18ին կամ 19ին զլիաւոր պաշտօնակալաց, երբ իմացուեցաւ որ ամենայն ինչ կը կործանէր: Մայիս 16ին, Թէոփիլ Ֆէրրէ ալ կը սկօի իւր նախաճառք զգուշութիւնները: Ահաւասիկ իւր ընկալագիրը. «Ռիկալեալ Ռիփլան քաղաքացիէն փեջ հազար ֆրանք գումարը եղած կամ ըլլալիք ծախքերու համար»: Արդեօք այս գումարին մէջէն պիտի հանէին նշան մը շինելու համար պէտք եղածը, զոր Ռաուլ Ռիկօ որոշեր էր հնարելու կամ վճարելու. ոսկի միտալ, երեսը՝ Հասարակալարչութիւն երախտապարտ. միւս կողմը՝ Եռանկիւն, վրան փոխադրացի զլիաւորով կարմիր ժապաւէն ընդմէջ անցեցաւ սպիտակ սուրը Անդրէասի խաչ մը:

Ռաուլ Ռիկօյի երազն էր նմանելու Նեպէրի, իսկ Թէոփիլ Ֆէրրէի երազն էր՝ նմանելու Ռաուլ Ռիկօյի. և այս երկու արարածներուն մէջ չարագործներու նախանձը հաստատուն մնաց:

Ռիկօ երիտասարդական պատրաստականութիւն մը ունէր, իսկ Ֆերրէ՝ ամենևին . յոռի և անպէտ վիժած մ'էր, կրեւով երկայն զլուխ մը՝ թզուկ մարմնոյ վրայ : Իւր առատ մազերը, թաւ սև մօրուքը՝ աւելի զգալի կ'ընէին իւր անձին անհամեմատութիւնը : Իւր վարժապետին և նախանձորդինման կարճատես, սև և բաւական անոյշ աշուրներ ունէր, նման միջին դարու տեսարանաց մէջ ներկայացուցած աստուածամուտ պաշտօններու . ըստ ինքեան զարմանալի բան մը այնպիսի մարդու մը վերայ՝ որ հաւատարմելի մը կաղապարն էր . երեսը բաւական կանոնաւոր եղած կ'ըլլար, թէ որ զայն տգեղցուցած չըլլար բոլորովին խոշոր և կարթաւոր քիթ մը . որուն կամարաւոր բաց ռնգուկքը՝ ցուցնելով զնեղքինը, բոլոր երեսին անհանդիստ անձի մը երեկոյթ կու տային : Երբ ակնոցները կը վերցընէր, աչքերը կը մորթէին և իրեն նստարած կերպ մը կու տային, զոր կը սաստկացընէր երեսին զեղնութիւնը : Չղայսին ձրգտման պատճառաւ՝ որով մյտնջնաւոր սարսելով կը շարժէր ուսերը, տեղ մը անշարժ չէր կրնար կենալ . և թէպէտ կը ջանար իւր կերպին մէջ ծանր խըստութիւն մը ունենալ, սակայն անդադար կը շարժէր, իրեն թէ ներքին ձրգտմանց հետ կը կուէր : Թմբաձուկն է, կ'ըսէր զինքը ճանչցողներէն մին, քովը կեցողը կը մտի :

Այս անհեղեղ պատկերը ինտայնելն յոգնած՝ ուզեց վախցընել . գիտնալով իր խոշորութիւնը՝ մտածեց սարսափելի ըլլալ, և եղաւ իսկ : Իր հայրը՝ կառավար՝ ազէկ ընտանեաց մը քով և յետոյ իր խնայութեամբ ժողոված դրամովը առանձին քաշուած, զինքը գաստիարակութեան տուաւ Քրիստոնեայ վարդապետութեան եղբարց, և յետոյ Տ. Լ. . . . ի քով, որոյ վարժարանը գոցուեցաւ հսն ուսուցիչով անդրաբնական վարդապետութեանց համար : Ուսմունքը լմնցընելէն վերջը, Թ. Ֆերրէ իրեն գրագիր կամ հաշուէկալ եղաւ գործակատարի մը քով : Հոն զին-

քը գտաւ Հասարակավարչութիւնը : Արդէն պզտիկ անուն մը ստացեր էր յեղափոխականաց մէջ : Մոնմարզրի գերեզմանոցին մէջ Պոտէնի համար և զած ցոյցին ժամանակ, թառեր էր գերեզմանի մը վրայ և կանչեր էր . « Դաշնախումբ ատեանն 'ի Դիւլլերի և Բանն 'ի Եոգր-Տամ » : 1869ի Յունուար 6ին, Մուֆֆըդար փողոցի, Վիէօ-Շիէն գինետան համախմբութեան մը մէջ ըսեր էր « Բարեկեցիկ քաղաքացին՝ ամբողին քրտինկով կ'սպրի այսօր զմեզ ճնշող դժը մենք ալ կրնանք ունենալ օր մը, և զայն պիտի ջախջախենք » : Ասոնք իրեն համար արդիւնքներ էին . կրցաւ արժեքնել, և 1870 հոկտեմբեր ամսէն 'ի վեր' զլուխ գրուեցաւ հսկողութեան յանձնաժողովոյն, որոյ ամփոսն էր Գլենեանքուր փողոցը, թիւ 41 : Այսու ամենայնիւ հոգաց իր յոռի մարմինը պատերազմի ժամանակ վտանգի չընկնելու, և անգամ մ'ալ պատերազմի չընայ :

Հասարակավարչութեան անդամ ընտրուեցաւ . և մարտ 30ին մասնակից ընդհանուր ապահովութեան յանձնաժողովոյն : Այս պաշտօնով նա ապրիլ 28ին կը խնդրէր պատանդներուն անմիջապէս սպանուիլը՝ 'ի հաստատութիւն սկզբանց : Մայիս 5ին Ռատլ Ռիկօ զայն առ ինքն կը մերձեցընէ փոխանորդ Հասարակավարչութեան գործակալի տիրոջսով : Վերջապէս, երբ մեր դուռները բռներ էին իսսի բերդը, երբ կը պատրաստուէին ընդդիմութեան մը որ իրենց պարտութիւնը պիտի յաւելուր, այն ատեն Ֆերրէ ընդհանուր ապահովութեան նուիրակ կանուանի, կամ ուրիշ բառով ըսենք, գործադրող կը կարգուի Հասարակավարչութեան բարձր գործոց : Գիտէ ամենայն ոք թէ արեւոյ իր պաշտօնին հաւատարմի գտնուեցան : Պատերազմին վերջին ժամերուն երբ Պէլլըիլ տակաւին կը գիմանար, Ֆերրէ մօրուքը կը լաւրեց, կանոցի պարեգօտ մը հագաւ, զիսուն կռնակը մագերու հիւսուածք մը՝ զոր յափշտակեր էր՝ հաստատեց :

և ծածուկ մը փախաւ: Կալանաւորեցաւ յուլիս 9էն 10ին գիշերը, 1871, Սէն Սօլէօր փողոցը, թիւ 6, սենեկի մը մէջ ուր կը բնակէր օթոցարար գործաւորի մը հետ, որ էր իւր եղբայրը: Գառուց և այսպանող գունուեցաւ իր դատաստանին միջոց. և թէպէտ բտեր էր որ ինքզինքը պիտի չպաշտպանէր, այսու հանդերձ ծեր փաստաբանի մը պէս յաղողակութեան մասնաբանեց, քանի մը սխալ վկայութիւններով մայիս 27ի օրուան կռանտ-Ռոքֆորի պատահարաց մէջ ունեցած մասնակցութեան վրայ: Սաղորիի տափարակին վրայ առանց դեղնելու լսեց հրացանի բռնուելու վճիռը, զլխարկը օգը նետեց և գոչեց ճկեցէցէ հասարակավարչութիւն » և մեռաւ: Սև շուն մը երեսը գոցող արիւնը եկաւ լցեց: Իր պզտիկ և հաստատուն գրով տեսակ մը պաշտպանութիւն ամփոփեր էր, որ կը լմնար այս խօսքերով. « Բաղը տարօրինակ իր մ'է. ապագային կը թողում իմ յիշատակիս և վրէժխնդրութեան հոգը »:

Չենք կրնար բտել որ Ռատու Ռիկօ և Ֆերրէ Հասարակավարչութեան մարգիկ էին. վասն զի Հասարակավարչութիւնը մարգիկ չունեցաւ, այլ ուրուներ, և կամ անցելոյն ստուերաց մէջ կորուսեալ ցնորքներ, զորս նմանողութեան պէտքը մղեց 'ի բռնութիւն, և որք չկրցան որ և է գաղափար մը կաղմակերպել. սակայն արտայայտութիւնք էին, ներկայացուցիչք էին անմտութեան, խոչորութեան, ունայնասիրութեան, անգթութեան, տգիտութեան, և անառակութեան: Երկու կատակախօսքս արհաւիրաց' երազատեսից ամբոխը գրգռելով ծայրայեղ միջոցներով անհամար չարիք գործեցին: Յե-

ղափոխութեան միջոց ո՛վ որ կ'ուզէր լսուիլ' պէտք էր ուժով պոռար. « Տեսանք 'ի ժողովակս, կ'ըսէ Սղէնտալ, յեղափոխութեան միջոց' որ ամէն վախկոտ ընկերութիւն, յանգէտս տիրապետեալ առաջնորդեալ է յայնց' որոց բանականութիւնը նուազ է և յիմարութիւնը շատ »: Հասարակավարչութեան պատմութիւնը այս ճշմարտութեան նոր ոյժ մը կու տայ: Առանց իւրիք արդարացնելու մարտ 18ի ապրտամբութիւնը, կրնանք բտել որ ունեցաւ իր մէջը նաև հանդարտ և ոչ չար անձինք ալ, որ սակայն անկարող մնացին: Համբերեցին արիննահեղ առաջարկութեանց, բայց ոչ թէ ընդունեցան, և իրենց անկարելի եղաւ զանոնք մերժել, և վերջապէս համակամեցան հնազանդիլ լուսնոտներուն' որք մշտամնաց սպանդանոց և շարունակ հրացանի բռնել կ'երազէին:

Ինչպէս Ժաքուպէններուն տիրապետութեան միջոց' այսպէս այժմ' ալ չափաւորութիւնը ոճիր մ'էր, և անվրէպ պէտք էր ունալ գայլերուն հետ և ուժով ունալ անոնցմէ չուտուելու համար: Դասնաւոր սպայից խումբը պատրաստ էր առ ամենայն շարագործութիւն. սպանութիւնք իրեն օրինաւոր երեցած են, և հրդեհները հաճոյական. բայց թերևս կարելի ըլլար խոյս տալ այս աղէտներէն' եթէ Հասարակավարչութեան անդամներն չմղուէին մարդասպանութեան մուրուխութեան 'ի կշտամբանաց Ռատու Ռիկօյի և Ռ. Ֆերրէի. երկու վատ շարագործք, որք գաղղիական Յեղափոխութեան պատմութեանէն միայն ոճիրները և անիրաւութիւնները մտքերնին պահեր էին:

Էր շարունակուի

ՄԱԲՍԻՄ ՏԻԻԳԱՆ

ԹՐԲԹ. Հ. ՄԱՍՍ Վ. ՆՈՐԻՆՈՍ